

ցիք սպառնալիք կրնեն իրենց առաջնորդին՝ մանմատական ըլլալու... Ըստհանրապէս աևի սպատշահ և օգտակար կերենայ որ նպիկալուս-սպական արորը Կավկազա փոխարքուի այն խողըցած ու ասուածապատութեան կողման քուցցած ու ասուածապատութեան կողման քուցցած Հուղաբէն. և պիսկովոսական իշխանութեան զօրութիւնը անշաւշաւ աւելի դիրքան կրնայ Կավկազակն տարածուի այն բազմարի Հայ ժողովրդոց վրայ որ Հնելկաստանի այլ և այլ քաղաքներուն մէջ կըքնակին :

« Առաջնորդին առնենադպիքը շատ պատուական անձ մի է. իսկ պարսկերն զրուածոց նամար մոլու մը կայ քովք. — Երկուքն ալ ամսական քոշակ անին :

« Մինչեւ մօտ ժամանակներս Հուղաբեցոց նկամուտները յայսնասպէս կաւելեալին իրենց Հնելկաստան ընալիք նայենակիցներուն առատաձնենութեամբը : Բայց մնդք որ նկամուտներուն այս ազդիքը զաղըցաւ՝ նրբ անհիմն լուր մը հրատարակուեցա Կավկազայի նայերէն օրագրին մէջ որ իրք քէ անձանօր մարդուն մնկը 5000 ոսկի տուեր և Հուղաբեցոց ... : »

» Ա. Պ. Պ. Փ. :

» Ի Տփիս, 15 նոյեմբերի 1854 : »

Պարու Պէրմէին տուած տեղեկութիւնները քե-

պէս նա սոյզ կերեւնան ամենայն կերպով. բայց ափանս որ մեր փափաքանացը նամամատ մանրամատն չեն : Կրօնական սկզբանց մերոց մէջ պատկերն կողման ըստի ինչ ասուածանի միշտ ըլլալ չենք զիտեր. բայց Հնելկաստանի ձաւա կրգին այս օրեւս մեր ազգաւոր Պ. Մանուկ Արդանանեան բարեկամին զրած բարեկ կըրտսեններ ցաւացին սրտին որ նախ մեր Հուղաբեցի նամացիներն ալ ոչ սական նեղորին եւ միաս կըլիրեն այն Հայերէն որ բատին կամ լատինանայ քարոզաց խօսքերուն նետեւկով՝ զիրենց լուսուորչական նորացները կանարգեն ու կարնամարնեն, որով և աստիքրին կըրգուն ցաւոնք : Եւ երկորոր՝ նոյն պարտին մնափ յուղարկած առաջնորդական նամակին օրինակին ալ կըտանենք որ Պ. Պէրմէն ինչ որ Թաղեռս սրբազն նախակողակին արրուն նախորդութեանն ու իր ժողովրդին վրա ունեցած նայրազոր խնամոցը նամար կըսէ՝ ճշմարին է : Մասնաւուալին մնեք անձամբ ալ նոյն սրբազնին նաև ձանչուրելու պատին ունեցած ըլլալով՝ միեղին Թիմու Խարասու քաղաքին Հայոց առաջնորդութիւն կըներ, 1844ին. ու բախութեամբ կըտանենք նաև վերոգրեալ տեղեկութենեն որ արդէն այն ժամանակին իր վրայ ստացած նամարմունքներին սուուգուեր է միշտ :

#### ՄԱՏԵՆԱԴՐՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ.

Փարիզու Ասիական Բնեկերութեան ատենապիքի Պ. Մօն անուենով նոշակաւոր արեւելագէտը այս տարիին յունիսի 25ին եղած տարինեան ժողովոյն մէջ ընդարձակ տեղեկութիւն մը տուեր և ընկերակիցներուն, ինչպէս որ ստիրութիւն է : Այն տեղեկագրին մէջ մեր ազգին մատենագրութեան վրայ ըստած քեպտն և մասնական և անկատար րան է, մասնաւոր քէ մեր ընթերցողաց կերպով մը արդէն ծանօր ալ է, — Պ. Ֆիլորիկին առաջարկութեանը վրայ ըլլալուն, — սակայն անօգուտ չինք նամարիք հագորդել զայն մերացնեայց որպէս զի աւելի յորդորուի Պ. Ֆիլորիկին դիտաւորութեանց օր մը տաշ կատարուելուն օգնելու :

Պ. Մօնին ըստած այս է.

« Հայոց մատենագրութեանը պատմիներու կողման ինչ աստիճանի նարուաս ըլլալ ամենուն յայտնի է. մեր բուականին շօրրորդ դարեն ի վեր ամենդինտ շարք մը ունի պատմագրայ,

#### DE LA LITTÉRATURE ARMÉNIENNE.

M. J. Möhl, orientaliste distingué, secrétaire de la Société Asiatique de Paris, dans son Rapport sur les travaux du conseil de la Société pendant l'année 1853-1856, fait à la séance annuelle du 23 juin dernier, a parlé aussi de la littérature arménienne à l'occasion du projet de publication de la *Bibliothèque historique* par M. Dulaquier. Cette notice, quoique partielle et incomplète, nous semble mériter d'être reproduite : elle contribuera, nous l'espérons, à intéresser davantage nos compatriotes à la prompte exécution du projet du savant arméniste.

Voici cette notice :

« On sait combien la littérature arménienne est riche en historiens ; elle en possède une série non interrompue depuis le IV<sup>e</sup> siècle de notre ère, et la position particulière de leur pays leur donne une place à part dans

անկէց ի զատ Հայոց երկրին դրիցց պատճառակ՝ իրենց մասնեազգութիւնն ալ մասնաւոր յատկութիւն մը ունի : Հայք օտար ազգաց փայ ոչ երբէք մեծ ազգեցորդին մը ունեցած են , բայց զդրախտարար միշտ վերաբերութիւն մը եղեր է անոնց մէջ ու աշխարհակալ ժողովրդոց մէջ : Առենով Պարսից հպատակ եղան , Հովհամայեցոց եւ Յունաց ձեռքը անցան , Արարացւոցմէ Եռաշատեցան , իրենց երկրին մէկ մասց խաչակիրեներուն տակը ձգեցին , Մողովներէն և Թուրքերէն հարստանարեցան : իրենց տարեգործութեանց հին մասին մէջ պահուած են՝ Սասանեանց ժամանակը գրուած ու կորսուած գրքերու կտորներ : Եւ որովհետեւ Պարսից հպատակ էին , իրենց կառավարութենն ու Պարսից հետ ունեցած կոհեներէն Պարսկաստանին վրայ այնպիսի բանեազին տեղեկութիւններ կառնուեք որ որից աեղ չեն գտնուիր :

« Հետեւեալ տասուերկու դարերուն մէջ, Հայոց պատմագիրներուն խօսքերովը կրստուգուին մահմտական ազգաց տարեգրութիւնները, վասն զի անոնց հնաւ ապրելու սափառուած էին Հայք կամ պատերազմով կամ հպատակութեամբ, և այս ժամանակակից աերեղնատ պատմութիւնները աերի տեղեկութիւններ կրտան մեզի յադրական ազգաց վրայօք : Հայոց ազգասիրական հոգին՝ զոր միշտ ունեցեր են, զիրենք քիչ մը կարճատես ըրած է, շատ աեզամ ճնշարան եւ ընտրութիւններն քիչ քայլ ենյուն հոգին իրենց պատմաներուն այնպիսի ոյժ մը եւ ազատութիւն մը կուտայ որ մէկալ պակասութիւնները աչքի չեն երևնար : Հայերը արդէն իրենց պատմագիրներն շատը հրատարակած են, և անոնցմէ մէկ քանին նւրոպացի գիտուններ քարգմաներ են . քայլ Հայ պատմչաց ամբողջ հնաւաքում մը դեռ տեղ մըն ալ չկայ. և անա զայս. ընել կըխոստանայ Պ. Տիլտրին այս օրերս հրատարակած յայսարարութեանը մէջ. միաքը դիմք է որ կարգան հրատարակէ այն պատմիչներուն քարգմանութիւնը, կարեւորները ամբողջ, մէկանոնք հնամառօտերով. և այսպէս ինչ որ խելք սովորելու րան կայ այս մատենազրութեան մէջ՝ մէկան հնաւաքի :

«Առաջ մեկ հատոր մը ժամանակագրութիւն պիտի հանէ, որ իր մատենադարանին այլ եւ այլ մասսանց կապը կըզբայ. յիսոյ դեռ չեղած կամ քարգմանուած զբքերէն պիտի սկսի հրատարակել, և նախ Ստեփանոսի Ասողկայ

la littérature. Les Arméniens n'ont jamais exercé une grande influence sur les autres peuples; mais, pour leur malheur, ils ont été en contact perpétuel avec toutes les nations conquérantes : ils ont été sujets de la Perse, envahis par les Romains et les Grecs du Bas-Empire, soumis par les Arabes, entamés par les Croisés, opprimés par les Mongols et les Turcs. Dans la partie la plus ancienne de leurs annales, ils nous ont conservé des restes des livres persans, composés sous les Sassanides et perdus depuis longtemps; et, comme ils faisaient partie de l'empire persan<sup>1</sup>, leur organisation et leurs luttes contre leurs suzerains nous donnent sur la Perse de précieux renseignements que nous chercherions en vain ailleurs part.

\* Pendant les douze siècles suivants, leurs historiens servent de contrôle constant aux annalistes des nations musulmanes avec lesquelles ils ont été obligés de vivre, soit en guerre, soit dans un état de dépendance, et cette série de relations contemporaines nous fournit une foule de faits sur l'histoire des peuples conquérants. L'esprit national des Arméniens, qui ne les a jamais quittés, les rend un peu étrois, souvent déclamatoires et peu critiques; mais il donne en même temps à leurs récits une vigueur et une indépendance qui dédommagent de ces défauts. Les Arméniens eux-mêmes ont publié un grand nombre de leurs historiens, et des savants européens en ont traduit quelques-uns; mais il n'existe nulle part un véritable corps d'historiens arméniens: et c'est ce que nous promet M. Dulaquier dans un programme qu'il vient de publier. Il se propose de publier des traductions de la série complète de ces historiens, les plus importants en entier, les autres par extraits, et de réunir ainsi tout ce que cette littérature a à nous enseigner.

\* Il commencera par un volume de chronologie , qui doit servir de lien et de point de rattaché à toutes les parties de sa Bibliothèque; ensuite, il donnera d'abord les ouvrages inédits ou non traduits , et, en premier lieu, l'*Histoire universelle* d'Etienne Assoebik.

բնդկանուր պատմութիւնը ի լրյա պիտի ընծայէ :

« Երեւ զիսունները կանեան քաջակերէ, այն քարգմանուրքանց նաւաքմանէն նորք պիտի ելլէ նաև բնագրաց նաւաքրումը Հ. Գ. Ալվազովի Հայ վարդապետին խնամքումը :

« Ալվազին նարդառոր և տաճանեին ձեմնարկութեան մը բաջողիկուն որչափ ալ վախաքինք քիւ : »

« Կարապկան վարդապետ Շահնազարեան անոնոյ Հայ մը այն պատմութիւններին մեկուն քարգմանուրիւնը հրատարակեց որ Արարացոց Հայուստանի մէջ ըրած պատրազմաց ու յադրուեանց պատմութիւնն է ի Դ. Աւոնդ վարդապետի շարադրակալ, որ ուրիշորդ դարուն անձանօր մատենազիրներին մեկն է : Վեւոնդ իր զրքին մասին անցքերուն ժամանակակից և ականատեսուն է եղեք. ասու մեծ յարգ ունի, բայց ուրիշ կողմանէ շատ իմաստուն կամ հանձարեալ մարդ մը չէ. երկրին ներքին վիճակը խեղճ կիրսում կըրացատրէ, աւ ալ հնամկը ընթացըներ քէ ինչ է ինչ այն քաղաքական երկպատկուրքանց պատմանները որ առիր կուտային Արարացոց ի Հայուստան արշաւելու և զքքին երրորդ մասը բրնած է. Լւսոն Խաւերացիին առ Օմար Բ զրած աստուածարանական մեկ համակը, որ թերեւս վակերական չէ. վակերական աւ սեպոի, Հայատանին պատմութեան նետ ամենեւին վիքրերութիւն շնուի : Այսու ամենայնին, Վեւոնդ պատմիզը այնպիսի մատենազիր մըն է որ իր յայտնի հզմարտախօսութեանը համար շատ յարգի է, և իր սաստիկ հայրենասիրութիւնը իրեն բաւական պերճախօսութիւն մը կուտայ հայրենեաց բջուառութիւնները զբելու ատենն որոնց ականատես եղած էր : »

Պ. Մօնիկն այս զրուածքին մէջ ըսած քանի մը խօսքիրը յիբաւի արժանի ևն մանրամասն քննութեան, զուցէ նաև տեղ տեղ ուղղագրութեան . բայց մենք ուրիշներու կըրողունք այն հոգը : Այսափի միայն բանք որ նախ « Հայոց ազգասիրութիւնը զիրենք քիչ մը կարճատես ըրած է » ըսկը շնեք կրնար ընդունիլ. վասն զի վիտենք որ մեր ազգին պատմազիրները անոր ներհակ յափազանց ալ իրենց ազգին պարծանքները ծածկեր են. միշտ, և ուրիշ ազգերունը հոչակեր են ամեն ատեն անեախանձ կիրսով : Երկրորդ, Վեւոնդ վարդապետին վրայ դրած պակասութիւնները ըստ ամենայնի ուղիղ չնենք ճախչար, չնենք ալ կարծեր որ լոկ զաղիխարէն քարգմանու-

« La collection des traductions sera suivie, si les encouragements du public savant le permettent, de la collection des textes par les soins d'un savant arménien, le R. P. Almasovsky. »

« On ne peut trop souhaiter le succès de cette importante et laborieuse entreprise. »

« Un Arménien, M. Garabed Chahnazarian, vient de faire paraître la traduction d'une de ces histoires inédites, c'est l'*Histoire des guerres et des conquêtes des Arabes en Arménie*, par le Vartabed Léonce, auteur inconnu du VIII<sup>e</sup> siècle de notre ère. Léonce a été contemporain et témoin des événements qui remplissent la dernière partie de son livre, et c'est ce qui lui donne son importance ; car ce n'est d'ailleurs un homme ni très-savant, ni très-intelligent : il nous explique assez mal l'état intérieur du pays et les raisons des dissensions civiles qui ouvraient sans cesse l'Arménie aux invasions des Arabes, et un tiers de son livre est occupé par une lettre théologique de Léon l'Isaurien à Omar II, peut-être apocryphe, dans tous les cas n'ayant guère de rapport à l'*Histoire de l'Arménie*. Mais, malgré tout cela, c'est un auteur qui a de la valeur par sa véracité évidente et un patriotisme ardent qui lui donne une certaine éloquence quand il décrit les maux de sa patrie, dont il est témoin. »

Certains passages de cette notice auraient besoin d'un examen sérieux et peut-être de quelques rectifications : nous laissons ce soin à d'autres. Nous disons seulement : 1<sup>o</sup> que ce que M. Mohl dit de l'esprit *un peu étroit* des Arméniens, nous aurions de la peine à l'admettre ; car nous sommes certains que les historiens de notre nation, non-seulement cachent très-souvent la gloire et les grandeurs de leur pays, mais encore aiment à proclamer celles des autres avec une générosité peu commune; 2<sup>o</sup> que les reproches attribués à l'historien Léonce nous semblent peu fondés, et nous ne croyons pas qu'il soit facile à un étranger de bien apprécier, par la traduction française, un ouvrage [qu'un homme tel que le P. J.-B. Aucher dit être d'une pureté

թենեն կարող ըլլայ օտարազգի մը լաւ և անհսխալ դատաստան ընել այն պատմազգին ոճոյն վրայ ու Աւգերեան Հ. Մկրտչին պէս առն մը կը վկայէ որ « Յատուկ և ընտիր հայկարանուրեամբ » զըրւած է : Հայերեն ընազիրն որ տպուի , այս և աստեղ նման խնդիրները անշուշտ դիւրաւ պիտի պարզուին :

Ա. Ա. ԵՐԱՄԵԱՆ,  
Ա. Արև. Վարժարանին ,

de style rare et remarquable. Nous espérons que, lorsque le texte arménien sera publié, ces questions seront mieux discutées.

R.-A. ERAN,

Élève de l'Institution Polyglotte.

## ՓԱՐԻԶԵԱՆ ԱՄՍՈԳԻՐ

ՀԱՆԴԵՍ ԹԱԳԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՒ ՕՆՄԱՆ ԱԴԵՔՍԱՆԴՐԻ Բ. ԿԱՑՄԵՐ ԲՈՒՄԱՏ :

Սեպտեմբեր ամսոյս մէջ Փարիզու՝ մասնաւնդ ք. բոլոր երոպայի՝ մնեց լուրջ Ռուսաց կայսեր օծման և բազադրուրեան հանդէսն էր . ազգային լրազիրք այ մասրամասն գրուեամբ տեղիկութիւն տուու մերազենայց այն հանդիսին զլսաւոր պարագաներուն վրայ :

Մենք գոն ըլլանք դնենուի նոս Աղեքսանդրի Կայսեր կենանազիրը, նետն ալ կարճ ի կարճոյ տեղեկութիւն մը, փոյք ըլլենով՝ որպէս միշտ՝ այեւպիսեաց ումանց խօսքերուն որ չնեն յիշեր կամ չնեն գիտեր քէ մեր ամսազիրը ոչ միայն Տաճկաստանի, այլ և Ռուսաստանի և ուրիշ կրիկերուու Հայոց համար է : Անկէց ի զան մտքերնիս դրած ենք քոչք կրեայ իրաւացի մաղադրութիւն մը ընել մնանք՝ երբ առանց կողմնասիրուրեան կամ դոդքորքուրեան աշխարհն որ և իցէ նշանաւոր անձանց կենանազիրներն ու վարքերը հրատարակենք՝ երբոր յարմար առիք մը կունենանք :

Աղեքսանդր Բ. վեհափառ կայսրը ծնաւ ապրիլ 29ին (17) 1818ին : Հայրը Նիկողայոս կայսրը շատ մնեց ուրախուրին ցուցուց անոր ծնենեանը վրայ, և այս ուրախուրինը իմացուեցաւ նաև այն նամակն զոր գրեց ամստրազօլիտն Մուրաուի Օգոստինս այս խօսքերով՝ որ շատ կողմանէն նշանաւոր են .

« Սրբազն Տէր,

« Նրիկիւլի առն մահացուի ապիկարի, այլ բուսով նաւատացեալ քրիստոնի, տեսի ես

« զգաւ հասանել բազմավտանգ ժամուն իմոց կենաց: Անգիտացեալ զոր ինչ վերինն Տևոյու- « քիւն պահեալ էր ինձ, քաջակերցի զանձն իմ « ուխտի սրբութեան. և անդորր ոգուով սպա- « սեալ մնայի կամաց Աստուծոյ :

« Հաճեցաւ Աստուած տալ ինձ առնուլ զմաշակ « քաղցրութեան հայր իինելոյ, և անտիւնիդ պա- « նեաց զմայրն եւ զօրդին : և քեակու որ քննողն « է սրտից՝ անկարօս իցէ յայտարարութեան « շնորհակալու մոտաց մարդկան, սակայն մերս « շնորհապարտ սիրու պարտ անձին փարկանի « փուրալ ի նոյն :

« Ուխտն իմ զոր հուազ ընեղ հուազ կատարեցից՝ « է կանգնել յեկենեցու նորոյն երուսաղմանի « մատուու յանուն Աղեքսանդրի նեւսքի. նուեր « յիշատակի հօր խրախսամոնի որ զպատուակա- « նագոյնն յինց իւր յԱմենական ապսպարէ, « զրադդ. կնոջ իւրոյ և զօրդոյն :

« Դու ինքն, Սրբազն Տէր, եղիցես ինձ օգնա- « կան և առաջնորդ ի կատարումն ուխտի իմոյ « ցանկալոյ . աղօքք սրտառուցք մատուցին « առ Աստուած վասն մօրն եւ որդոյ առ ոսս « սեղանոյն զոր կանգնել հայր շնորհակալու, և « բազմացուցիք Բարձրեան զաւուրս կենաց « նոցա յուրախուրին եւ ի սպաս ծառայութեան « իւրեանց արքային, ի պատի և յօգուռ հայրե- « նեաց :

« Հայցմամօրինութեանդ ձերոյ մնամ » և այն: Կայսրորդոյն դաստիարակութիւնը յանձնուեցաւ ժուլովսքի անուենով հանձնարեսդ ու բազմա-